

# ՄԱՅԻՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ  
ՏՂՈՑ ԲԱԺ Ի ՆԸ



Ի. ՏԱՐԻ

Բ. Նըջան, Թ/ւ 43—44



4 Հրդ ԳՐԱԿԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆՆ Է

Կարն Ասուլիս	ՅԱՅՈՐ ՏԷՐ-ՅԱԿՈՐԵԱՆ
Նըբար Մեծնամ	ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ
Յիշատակներ (Մայրական Խրատ)	ԻՇԻԱՆ ՄԻՐԶԱ ԲԻԶԱ ԽԱՆ
Օսար Գրականութեանց Պատմութիւնը	ԵՐ. Տ. ԱՆԴՐԷԱՍՅԱՆ
Յակոբ Էւ Գիւղապետը (Անգլերէնէ)	ԱՐՇԱԻՐ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ
Էջերու Բարեկամութիւնը (սլակերով)	ՊՐԱՆՏԻՆԻ
Բոյնիկն Մէջ (Շատ պզտիկներուն համար)	

Հանելուկ, Եւային:

Կեռասի Սիրահար՝ Պատկեր



Գ/ն 20 փարս

Տպագրութիւն ՄԱՂԻԿ, Կալաթրա

Տ. ԲՈՅՐԱՆ

**ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ**

**ՊՈԼՍՈՑ ՀՍ.ՄԱՐ**

Կանանց յատուկ թիւը Տարեկան 50 զրուշ. Վեցամսեայ 25 զրուշ :  
Տղոց յատուկ թիւը Տարեկան 30 զրուշ :  
Երկուքը մէկ՝ Տարեկան 75 զրուշ :

**ԳՍ.ԻՍ.ՈՆՆԵՐՈՒ ՀՍ.ՄԱՐ**

Կանանց յատուկ թիւը Տարեկան 54 զրուշ. Վեցամսեայ 27 զրուշ :  
Տղոց յատուկ թիւը Տարեկան 30 զրուշ :  
Երկուքը մէկ՝ Տարեկան 75 զրուշ :

**ԱՐՏԱՍՍՀՄՈՆԻ ՀՍ.ՄԱՐ**

Կանանց յատուկ թիւը Տարեկան 12 ֆրանք :  
Տղոց յատուկ թիւը Տարեկան 7 ֆրանք :  
Երկուքը մէկ՝ Տարեկան 18 ֆրանք :

**ԲԱՅԱՐՁԱԿԱՊԷՍ ԿԱՆԽԻԿ**

Բաժնեգրինները կարելի է զրկել Օսմ. մանտաբոսթով, փոխ՝ զրով,  
եւ կամ զրոշմաթուղթով (20 հատը 20 զրուշի չաշուով) :

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող  
ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի՛ միայն՝

{زغياك غزنهسى}

درعایه ده غلطه ده قورشونلی خاننده نومرو ۷

«ՄԱ.ՂԻԿ» Հ Ա Ն Դ Է Ս

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունյու խան, թիւ 7

Ս Ա Գ Ա Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

**REVUE "DZAGHIK,"**

Constantinople, Galata, Kourchoum Han, N° 7.

**Փ Ա Լ Ա Գ Ա Շ Ե Ա Ն**

ԱՂՁԿԱՆՑ ԼԵՁՈՒՍԳԻՏԱԿԱՆ ԲՄՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՆ  
ԳՐԵՐՈԹԻՒ ԵՒ ՏԵՐԵԿԵԱՑ

Կ. Պոլիս, Գասղզիդ, Մ'հոհիւրսուր անսսէսի

Երդ Տարեշրջան

Ազգային եւ օտար ընտանիք ուսուցչական խումբի մը կողմէ  
բաց ի տոնային ուսմանց եւ գիտութեանց տարերքէն, հիմ-  
նական կերպով կ'աւանդուին հայերէն, օսմաներէն, ֆրանսերէն,  
անգղիերէն եւ գերմաներէն լեզուները՝ հանդերձ խօսելովարժու-  
թեամբ: Մասնաւոր խնամքով կ'աւանդուին նաեւ տնտեսաբան-  
թիւնը, ձեռագործը, ձեւ ու կարը, դաշնակն ու ջութակը եւ գծա-  
գրութիւնը: Վարժարանին յայտադիրը փափագողաց կը զրկուի:  
Բանակցութեան համար զիմել վարժարան, առ Տեսուչն կամ  
Տեսչուհին

# ՇԱՀԻԿ

(672) Ի. ՏԱՐԻ - ԹԻՒ 43-44 (ՊՐԱԿ 4)

9 ՅՈՒՆԻՍ 1907



ԿԵՌԱՍԻ ՍԻՐԱՀԱՐ

# ԿԱՐՃ ԱՍՈՒԼԻՍ

«ՄԻ՛ ԼԱՐ ՄԱՅՐԻԿ, ՎԱՏԱՀ ԵՂԻՐ ՎՐԱՍ»

**Շ**ՈՒՐՁՍ կը նայիմ: Պիտի կրնայի՞ գտնել այն շրթունքը որ այս խօսքերը ուղղէր իր մայրիկին, այլայլած, դողահար մայրիկին: Կը կասկածիմ: Ես չեմ յուսար գտնել մեր տղաքներէն մէկը որ այս խօսքերը ա՛յնչափ կորովով և այնչափ ինքնավստահութեամբ ըսէ, որչափ ըսաւ Ուիլիւմ Շի:

Ո՛վ է այս Ուիլիւմը: Հուշակաւոր մէկը չէ ան, և ոչ ալ մեծ միտք մը: Տասնըմէկ տարու ամերիկացի մըն է, ա՛յնչափ տարիք, որչափ ունին ձենէ շատեր: Բայց ինք պզօթիկ մեծ-մարդ մըն է: Հիմա այս բացատրութիւնը կը գործածենք այլ եւս այն ամէնուն համար որոնք տարիքով և հասակով դեռ սահմանափակ՝ կը նետուին սակայն համբաւի փայլունութեան և կեանքի մեծութեան սահմաններուն մէջ:

Անցած շաբթու ճանչցաք Կիպոլն Րիչարտսը, մանուկ մեքենավարը: Ուիլիւմ Շի ալ անոր հայրենիքէն է, Ամերիկայէն, տասներկու տարու տղեկ մը որ անցածները ճամբայ ելաւ աշխարհի շրջանը ընելու համար միս մինակ: Այս ինքնավստահ աշխարհաշըրջիկն է որ մեկնած ատեն իր մայրիկին արցունքներուն ժպտելով պատասխանեց և գոչեց.

— Ինչո՞ւ կուլաս սիրական մայրիկ, մի՛ լար, ես ողջ առողջ ետ պիտի դառնամ... , վստահ եղիւր վրաս:

Ի՛նչ կը խորհիք դուք, որ դստրոց երթալու համար տնտեսին կը սպասէք, մէկ թաղէն միւսը անցնելու համար ընկեր մը, մարդ մը կը փնտռէք որ քովէն քալէք:

Գննեցէք ձեր սիրտերը և խորհեցէք թէ բաղդատմամբ այս ամերիկացի տղեկին ո՞րչափ անձնավստահութիւն ունիք: Պղտիկ Շի աշխարհի շրջանը կատարելու արտակարգ զբօսանքին կը գիմէ այն տարիքին մէջ երբ ուրիշները տունը նստած իրենց լազալիքներով կը զբաղին: Ան աշխարհ կը մղուի իր կեանքին ամէնէն փափուկ շրջանին, երբ ուրիշներ հայրիկին պաշտպանութիւնը կը փնտռեն պղտիկ գործի մը ձեռնարկելու համար: Ան գազաններու ճիրանները և մահաբոյր կլափները կ'արհամարհէ երբ իր հասակակիցները շնիկի մը հաչիւնէն կը սարսափահարին:

Այդ պղտիկ ճակատին տակ որ դեռ կեանքի կնճիռները չէ

ճանչցած, յանդուզն միտք մը իր բոյնը հաստատած է: Այդ նեղ կուրծքին տակ վստահութիւնը և ինքնագիտակցութիւնը ոսկի ոստայն մը հիւսած են: Իր նիհարձարունքները կը քալեն ճամբէ մը որ ապահով է, որ ամուր է և կը տանի արժանիքի և համբաւի անկեղծ մեծութեան:

Ո՞վ դրաւ նկարագրի ուժը այդ պատանիին սիրտին մէջ, ո՞վ վառեց ձեռներէցութեան կրակը անոր անիորձ երեւակայութեան խորը, ո՞վ պատուաստեց ինքնավստահութիւնը այս պղտիկին արիւնին:

Ո՞վ: Հարցուցէք ծնողքներուն, հարցուցէք ինքզինքնու՞ղ ալ: Կը ճանչնամ մեր ծնողքներէն շատերուն և մանաւանդ մեր գրեթէ բոլոր մայրերուն տկար սէրը իրենց զաւակներուն համար: Անոնք յաճախ այնչափ ծայրայեղ են իրենց գորովին մէջ որ թուղ ճանճ մը որ պիտի թառի իրենց զաւակին վրայ, կը վրդովէ զիրենք: Դուք ալ այդ տկարացնող, սանամաւիակող թեւերուն մէջ մեծցած ծաղիկներ, որ չէք ուղղուած կեանքի մէջ «մինակ» մնալու և աշխատելու ողիով, աղազուն, վարանոտ ու տարտամ էակները կ'ըլլաք վաղուան: Ամերիկացի և անգլիացի մայրեր կը թողուն որ իրենց զաւակները իյնան, ելլեն, գլտորին քարերու վրայ, լան, տառապին՝ որպէսզի ամուր ըլլան, յանդուզն, սրբտապինդ ըլլան կեանքի ճամբուն վրայ:

Իայց տղաքներուն քով ալ յանցանք չկա՞յ կը կարծէք: Անոնք ալ մասնակից են իրենց ծնողքին այս տկարութեան: Իրենք ալ հիւանդ, ճղճիմ էակներու պէս չեն ուղեր առանց օժանդակի, առանց թեւ-թիկունքի բան մը ընել: Մտածեցէք, և ձեր անձին վրայ իսկ պիտի տեսնէք պղտիկ պատկեր մը վարանոտութեան, ինքնավստահ և ձեռներէց չըլլալու: Ձեր պղտիկ ցաւերը արտունջով կ'երթաք պատմել ձեր մեծ եղբօրը, ձեր արցունքները միշտ առատ են քանի մը հարուածի առջեւ: Իայլ մը կ'առնէք, կը սայթաքիք, կը ցաւի ոտքերնիդ, և ահա տեղ կը փնտռէք լալու, մայրիկը կը փնտռէք որ ձեր մագերը չոյէ և հանդարտեցնէ:

Հոսկից է որ ահա կ'սկսի տկարութիւնը:

Երբ Նոր Աշխարհի պղտիկ մարդը վաղը մեծ դիրք մը դրաւ, միլիոններ լեցուն իր դրամարկղներուն մէջ, ո՞վ պիտի կրնայ ըսել թէ այդ տղան անարժան մըն է, անարժէք մէկն է այն՝ և բաղդը ժպտեր ու դիպուածը հարստացուցեր է զայն:

Այս առաքինութիւններով օժտուած խմոր մը վաղը երբ շաղուի, երբ եփի գործունէութեան մեծ հնոցին մէջ, կը կարծէք որ սեւ և անմարսելի սնունդի մը վերածուի:

Ես շատ մտածեցի այս պզտիկ էակին վրայ: Քիչ մըն ալ դուք խորհեցէք, քիչ մըն ալ օրինակեցէք անկէ ինչ որ ձեզի կը պակսի, իր նկարագիրէն ոգեւորուեցէք քիչ մը:

Ես չպիտի մոռնամ այն յուզիչ և ճշմարտապէս մեծ խօսքը որ սպարդացի զաւակի մը բերնէն կ'ելլէր կարծես. դուք ալ մի մոռնաք, ձեր ամէնէն նախընտրած տեղը գրեցէք և բաղձացէք որ օր մը զայն դուք ալ ըսէք ձեր մայրիկին, երբ պիտի մտնէք կեանքի և աշխատութեան մեծ ճամբուն մէջ:

—Մի՛ լար մայրիկ, ես մարդ պիտի ըլլամ, վստահ եղիր վրաս:

ՅԱԿՈԲ ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

---

## ԵՐԲՈՐ ՄԵԾՆԱՄ ԵՍ



—«Երբ մեծնամ, պեխեր պիտի ունենամ,  
Մետաքսէ գլխարկ, ազուոր սև հագուստ,  
Ձիեր, ոչխարներ, կովեր, շատ դըրամ  
Դարակըս լեցուն, և ըլլամ հարուստ:

Ուզած բանս ուտել պիտի կրնամ ես,  
Առտուն՝ կաթի տեղ խըմել շօքօլայ,  
Դիչերն ալ պառկիլ, ընել վերջապէս  
Անփոյթ, ինչ որ ինձ հաճելի կ'ըլլայ:»

—«Երբոր մեծնաս դուն, սիրուն մարգարէս,  
Երբ մեծնաս, ո՛վ քաղցր զաւակս անդրանիկ,  
Պիտի տեսնես կեանքն հանդէսի մը պէս,  
Նախ շատ զարմացած և շատ երջանիկ:

Բայց քիչ ետքն, աւա՛ղ, երբ կեանքն աւելի  
Ծանրը հողերով ճընչէ դառնապէս,  
Պիտի մըրմընջես, սիրտդ ցաւով լի.

—«Երնէ՛կ ատենին ուր փոքր էի ես...:»

Մայիս 1907

Թարգմ. Ա.Ղ.ՆՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

# Յ Ի Թ Ա Տ Ա Կ Ն Ե Ր

## Մ Ա Յ Ր Ա Կ Ա Ն Խ Ր Ա Տ

**Հ**ԱԶԻԻ ԵՍԹՐ-ՈՒԹՐ տարու կայի երբ ձմեռ օր մը, աղքատ մը, մեր դուռը զարկաւ ողորմութիւն խնդրելով: Մայրս հայի խոշոր շերտ մը կտրելով տուաւ ինծի որ տանիմ զայն մուրացկանին տամ: Օգը շատ ցուրտ էր և մինչև դուռը երթալու համար պէտք էր անցնիլ պզտիկ պարտէզէ մը որ մեր սուռը կը շրջապատէր: Բնաւ չէի ուզեր տաքուի սենեակէն դուրս ելլել: Մայրիկիս ըսի որ հացը սպասաւորի մը հետ զրկէ: Այն ատեն մայրս ինծի ըսաւ թէ անձնապէս տրուած կտոր մը հացը՝ ծառաներու ձեռքով զրկուած ոսկիներէն տասը անգամ աւելի կ'արժէր: Նորէն առարկութիւններ ըրի, բայց մայրս յանդիմանեց զիս և ես ալ կամայ ակամայ անոր հնազանդեցայ:

Տրանջալով, դժգոհալով անցայ լակէն և հացը տուի մուրացկանին: Սենեակ վերադարձայ քիթ ու բերանս կտխած և միտքս դրի որ չխօսիմ: Սակայն այս ընթացքս շատ տաղտկալի եկաւ ինծի, և որոշեցի երթալ խաղալ մեր դրացիին տղուն՝ Հասան աղայի հետ: Սկսանք զբօսնուլ ձիւնադնդակներ շինելով և իրարու նետելով:

Աղէկ մը յոգնեցանք երկուքս ալ և մեր ձեռքերը ցուրտէն փայտ կտրած և սագի թաթերու պէս կարմրեցած էին: Կրթնեցանք պատի մը և ձմրան արուիս տակ աաքնալ սկսանք քիչ մը: Յանկարծ տեսանք որ օտար աքաղաղ մը պարտէզ կը մտնէր և կռիւի կը սկսէր տունին աքաղաղին հետ: Պզտիկ անասունին այս յանդրդնութենէն բարկացած, փոքրիկն Հասան աղա ինծի առաջարկեց ձիւնադնդակներ շինել և հարուածել այդ ինքնակոչ աքլորը:

Ուրախութիւնով յանձն առի այս առաջարկը, և ահա ձիւնադնդակներ շինած՝ պատէն բաւական անդին վաղեցիկը ճակատ ճակտի գալու համար մեր թեւաւոր «թշնամի»ին հետ: Յանկարծ ահռելի աղմուկ մը որոտաց: Բիչ առաջ մեր կրթնած պատն էր որ կը փլէր: Քանի մը վայրկեան ալ երբ ուշանայինք, մեռած լմնցած պիտի ըլլայինք:

Տուն դարձայ այս միջադէպէն խիստ ազդուած, և զայն անմիջապէս մօրս պատմեցի: Ան գոհ եղաւ Աստուծոյ որ ստոյգ մահէ մը ազատուած էի և ինծի ըսաւ թէ կեանքս պարտական էի Նախախնամութեան որ զիս վարձատրած էր հացը ձեռքովս աղքատին տալուս համար:

ԻՇԽԱՆ ՄԻՐՉԱ ՐԻՉԱ ԽԱՆ  
Պոլսոյ Պարսկական դեսպան

# ՕՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

## ԴԱՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

### Գ.—ՀԵՂԼԷՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԲՍՃԱՆՈՒՄՆԵՐԸ

**Հ**ԵՂԼԷՆ գրականութեան պատմութիւնը երեք մեծ շրջաններու կը բաժնուի.—

Առաջինը կը բովանդակէ ծագումի միջոցը, այսինքն գրէթէ չորս դար (իննետորդէն վեցերորդ, Գրիստոսէ առաջ): Այս շրջանին մէջ յունական զանազան ցեղերը (Յոնիացիք, Դորիացիք, Եւոզիացիք) անջատաբար կ'արտադրեն բանաստեղծութեան ամէնէն հին ձեւերը, և վերջերն ալ կ'սկսին արձակ գրել: Գիւտի և գրական ստեղծագործութեան շրջան է աս:

Երկրորդը, որ կը բովանդակէ հինգերորդ և չորրորդ դարը, Աստիկեան շրջանն է: Այն միջոցին Աթենք Յունաստանի մաաւորական մայրաքաղաքն է, ինչպէս Հայ գրականութեան համար քրիստոնէական Ե. Դարուն մէջ Ոստանիկ գաւառը: Նախաքրիստոնէական հինգերորդ և չորրորդ դարուն մէջ կատարելութեան կը հասնին Տումար, Պատմութիւնը, Իմաստասիրութիւնը, Ճարտարախօսութիւնը:

Յերրորդ շրջանը, որ կը կոչուի նաև Հեղինականութեան շրջան, կը բովանդակէ հինգ կամ վեց դարեր, որոնց միջոցին հելլէն քաղաքակրթութիւնը Մեծին Աղէքսանդրի նուաճումներով կը տարածուի ամբողջ Արեւելքի վրայ, յետոյ Արեւմուտք ծաւալելով Հռոմի միջոցաւ, որ յունական մտքին զանձարանին տէր եղած էր, հետզհետէ բոլորովին նոր պարագաներու կը պատշաճի: Իր ընդհանրէն խլուած և այլուր տնկուած մեծ մասամբ, եղանակէն դուրս պտուղներ միայն կ'արտադրէ, մանաւանդ բանաստեղծութեան տեսակէտով: Իրաւ է թէ հմտութեանց պաշարը կ'աճի, բայց ասով չի փոխարինուիր հելլենական իսկատիպ ոգիին և գիւտին տկարացումը, թէև զինքը նուաճող Հռոմին վրայ Յունաստան յաղթող մը եղած էր իր նուրբ և մշակեալ մտքին աւանդութիւններով. ինչպէս ըսած է Ղապին բանաստեղծ Որատիոս.—Յունաստան նուաճեց զինքը գրաւող Հռոմը»: Այնուհետև Հռոմէական Պետութիւնը իր ընդարձակածաւալ երկիրներուն մէջ փոխադրեց հելլենական գեղարուեստը իր բոլոր ճիւղերով: Երկու նախորդ շրջաններուն պայծառափայլ լոյսը իրաւ է թէ չունէր հին սաստկութիւնը, բայց

կ'արձակէր դարձեալ քանի մը ճառագայթներ լընդհատաբար, մինչև որ այն հնարոյր հանձարը վերջնականապէս կերպարանափոխ եղաւ քրիստոնէութեան ազդեցութեան տակ: Եւ ասիկա կ'ըլլար քրիստոնէական երկրորդ դարուն մէջ, ուր հետզհետէ բոլորովին կը շիջանի հոմերական աստուածներուն, պառնասեան Մուսաներուն ներշնչումը, և Աւետարանի ոգին տուն կուտայ նոր գրականութեան մը, որ քիչ ատենէն համաշխարհիկ պիտի ըլլար: Նոր ոգին ազդեցութեան տակ Հելլէն դասական Բանաստեղծութիւնը և Գեղարուեստը ամէնէն աւելի կը տուժեն, իսկ իմաստասիրութիւնը, այսինքն փիլիսոփայութիւնը կ'աշխատի ինքզինքը յարմարցնել նոր կրօնքին, որուն օժանդակներէն մին կ'ուզէ ըլլալ, ա'յնպէս որ Սոկրատ, Պլատոն և Արիստոտէլ, որոնք կրօնային բոլորովին տարբեր ըմբռնումի մը կը ծառայէին, հետզհետէ քրիստոնէական մատենագիրներուն կողմէ կը յիշատակուին, որոնցմէ ոմանք մինչև իսկ ա'յն աստիճան առաջ կ'երթան որ կ'ուզեն նոր կրօնքը նոյնացնել հելլենական իմաստասիրութեան հետ, կամ ամոր կաղապարին վրայ ձուլել զայն:

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ. — ԳԻՒՅԱՋՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

Յունաստանի մէջ կատարելութեան հասնող բանաստեղծութեան առաջին ձեւը գիւցազներգութիւնն է, այսինքն պատերազմական արկածներու և արկածախնդրութիւններու պատմութիւնը՝ ոտանաւոր գրուած: Բնականաբար ա'յնպէս պիտի ըլլար: Ըսինք արդէն թէ հելլէն գրականութեան առաջին չըջանը մանկական նկարագիր մը ունի: Տղաքները կը սիրեն որ գեղեցիկ հրաշալի պատմութիւններ պատմուին իրենց: Յունաստանի այս չըջանին բանաստեղծները թէ՛ պատմիչները և թէ՛ վիպասաններն են ա'յնպիսի դարերու, որոնք տակաւին չէին ճանչնար ո'չ պատմութիւն և ոչ վէպ, ի'նչ կերպով որ այսօր կը հասկանաք պատմութիւնը և վէպը:

Բայց այս երկու գիւցազներգութիւնները ա'յնքան կատարեալ արուեստ և ոճ մը ունին որ չենք կրնար ըսել թէ յունական մշտքին անմիջական արտադրութիւններն են, և իրենցմէ առաջ նախապատրաստութիւն եղած չըլլայ, կամ ասոնցմէ առաջ գիւցազներգութիւն եղած չըլլայ: Կատարելութիւնը անանկ մէկ անգամով ձեռք չի բերուիր. ամէն սեռերու մէջ փորձերէ, խարխափումներէ վերջ միայն կարելի է կատարելութեան հասնիլ:

Իդիականէն և Ողիականէն առաջ գոյութիւն ունեցող քերթ-  
ուածներ չկան, սակայն յայտնի է թէ երկար ժամանակներ, ան-  
շուշտ դարերու միջոցին, մարդիկ երգեցին կարճ քերթուածներու  
մէջ կամ ժամանակակից դէպքեր, կամ հին առասպելներ, որոնք  
աւանդութեամբ պահուած էին :

Մեր գրականութեան նախաքրիստոնէական շրջանին մէջ ալ  
ճիշդ այսպէս եղած է, ինչպէս գիտէք :

Բայց յառաջիկային աւելի երկար կը խօսինք այս մասին :  
ԵՐ. Տ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

### ՅԱԿՈՒԲ ԵՒ ԳԻՒՂԱՊԵՏԸ

(ԱՆԳԼԻԵՐԷՆԻ ՀԵՏԵՒՈՂՈՒԹԵԱՄԲ)

Յակոբ ստանըմէկ տարու տղայ մըն էր և իր ծնողքին մէկ  
հատիկը : Հայրը և մայրը զինքը շատ կը սիրէին և կը փափաքէին  
որ իրենց մէկ հատիկ դաւակը բարի և առաքինի տրամադրութիւն-  
ներով օժտուի : Թէպէտ գիւղին մէջ դպրոց չի կար՝ որպէսզի Յա-  
կոբ հոն յաճախէր՝ սակայն մայրը, ընածիր առաքինութիւններով  
օժտուած կին մը, կրցած էր իր դաւակին հոգին ազնուացնել գե-  
ղեցիկ հէքեաթներով և գորովալից յորդորներով :

Իիչ ատենէն գիւղին մէջ իրր առաքինութեան տիպար տղայ  
մը արդէն համբաւ հանած էր Յակոբ :

Օր մը, գիւղին մէջ տիրող տարափոխիկ հիւանդութեան մը  
պատճառով, Յակոբ իր ծնողքը կորսնցնելու դժբախտութիւնը ու-  
նեցաւ, և բոլորովին անտէր մնաց :

Հորմէն բան մը, նոյնիսկ վտիտ բան, չէր կրցած ժառանգել  
իրը ինչք, սակայն բարոյական չքնաղ բան մը ժառանգած էր ա-  
նոնց ողջութեան ատեն, և ասիկայ այն առաքինութիւնն էր որ  
Յակոբ կը մարմնացնէր իր վրայ :

Յակոբի առաքինութիւնը հրապուրած էր գիւղապետը, որ  
չվարանեցաւ զայն իր ծառայութեան մէջ ընդունելու սիրայօժար՝  
բարեկամներու առաջարկին վրայ : Յակոբ անձնապէս չէր ճանչնար  
գիւղապետը և իր ծառայութեան սիրիւները պատեհութիւն ալ  
չունեցաւ ճանչնալու զայն որ իր տէրն էր միանգամայն :

Օր մը Յակոբի յանձնարարուեցաւ որ եղները գաշտին մէջ  
արածել տանի : Այս գործը՝ Յակոբի տարիքին բաղդատմամբ շատ  
ծանր էր, — հուժկու և վարժ բազուկներ միայն կարող էին զանոնք  
բացաստաններուն մէջ զսպելու :

Յակոբ սիրայօժար կը ստանձնէր ի՛նչ ծառայութիւն ալ յանձնարարուէր, ուստի եզներու նախիրը դաշտ առաջնորդեց: Կէսօրուան մօտ եզներէն ամենէն կատաղին սկսաւ խրտչիլ և նախիրէն խոյս տալ: Պզտիկ ծառան ստիպուեցաւ օգնութեան կանչել դաշտին մէջ պտոյտի ելլող գեղացի մը: Յակոբի համար անծանօթ մըն էր աս, բայց սուանց վարանելու պայման դրաւ որ եթէ միասին յաջողէին եղը զսպել և նախիրը վերադարձնել՝ իրիկուան իր ստանալիք վարձագիւնին կէսը անոր պիտի տար: Անծանօթը գործի ձեռնարկեց և քիչ ատենէն արդէն կենդանին իր ճամբուն մէջ բերուած էր:

Աւելորդ չեմ նկատեր յիշել թէ՛ այս անծանօթը ճիշտ Յակոբին տէրն էր, բայց Յակոբ որ զայն տեսնելու առիթ չէր ունեցած, չէր կրցած ճանչնալ:

Տէրը երբ իրիկուան տուն դարձաւ պատուիրեց մատակարարին որ Յակոբին վարձագիւնը կրկնապատկեն առօրեայ տասը շրուչին տեղ քսան զրուշ տալով:

Յաջորդ օրը Յակոբ՝ դաշտին մէջ դարձեալ հանդիպեցաւ այն գիւղացիին և երախտագիտական շարժուձեւերով անոր մօտենալով ըսաւ. —

— Ահաւասիկ խոստացածս, սիրելի բարեկամ, մէկ զրուշ. ինծի երկու զրուշ տուին կէսը քեզի կը վերաբերի քանի որ խոստացայ:

— Միայն երկու զրուշ տուին, ըսաւ գիւղացին:

— «Այո՛», յարեց անկեղծ շեշտով մը Յակոբ:

— Բեզլի թո՛ղ ըլլայ ասիկայ ալ, ըսաւ գիւղացին խորիստ շեշտով մը ու անգոհունակ գէմքով մը մեկնեցաւ:

Գիւղացիտը տարբեր ճամբով մը տուն վերադարձաւ և իրողութիւնը հաստատելու համար քննութեան ձեռնարկեց, հարցափորձեց իր մատակարարը և միւս ծառաները: Այս հարցաքննութիւնը երեւան հանեց թէ մատակարարը միշտ խարդախութիւն կ'ընէր ծառաներուն վճարուած վարձքերուն, վաճառումներու և գնումներու մէջ: Մատակարարը խոստովանեցաւ իր բոլոր խարդախութիւնները ու հնարքները, և ներողութիւն խնդրեց գիւղացի տէն, բայց ան անգրդուելի մնաց և իսպառ վճնտեց զայն իր յարկէն:

Որովհետև ինք, գիւղացիտը զաւակ չունէր, ուստի Յակոբը որդեգրեց, քաղաք զրկեց ուսմունք առնելու համար:

Բանի մը տարիէն Յակոբ վայելուչ ու կիրթ երիտասարդ մը եղած գիւղ վերադարձաւ ընթացաւարտութեան վկայագիրը ձեռքը: Հայրաղիրը շատ հրճուեցաւ, անոր ճակատը համբուրեց և իր ամբողջ ստացուածքները անոր տրամադրութեան տակ դրաւ, ըսելով.

— Տղաս այս ամէնքը արժանի են քեզի, որովհետև ուղղամիտ ես, պարկեշտ ես, և խոստումը յարդող տղայ մը: Եթէ ես ալ մեռնիմ, դուն գնա երջանիկ եղիր բոլոր այս ինչքերս վայելելով:

ՍՐԵՍԻՐ ԿԱՍՍԱՐԱԿԱՆ

## ԲՈՅՆԻՆ ՄԷՁ

Պզտիկ տղայ մը տեսաւ որ երկու թռչուն  
իրենց բոյնին մէջ իրար կը կտցեն:

Մանկիկը հարցուց իր մեծ եղբօրը թէ  
այդ թռչունները ի՞նչ կ'ընէին:

Եղբայրը սրտասխտնեց. — «Կռիւ ընելու  
վրայ են»,

Պզտիկը այս խօսքին վրայ գոչեց. «Ձէ,  
չեմ հաւատար: Երկու եղբայր իրարու հետ  
կռիւ ընելու են մի...»,

## ՇՐՋԱՆԱԻԱՐՏՆԵՐՈՒ ՏԱՐԵԿԱՆ ՔՆՆՈՒՅԻՆՆԵՐԸ

Պոլսոյ Ազգային վարժարաններու շրջանաւարտներու քննու-  
թեան ժամանակացոյցը պատրաստուեցաւ հետեւեալ կերպով. —

18 Յունիս երկուշաբթի. — Կես օրէ առաջ. — Կրօնք, Բարո-  
յագիտութիւն. — Կես օրէ վերջ. — Օրէնսդիտական և անտեսա-  
գիտական ծանօթութիւնք (մանչերու), Առանին անտեսութիւն  
(աղջկանց), գեղադրութիւն, գծագրութիւն:

20 Յունիս, չորեքշաբթի. — Կես օրէ առաջ. — Հայերէն գրա-  
բար և աշխարհարար. — Կես օրէ վերջ. — Հայերէն շարագրու-  
թիւն և բացատրեալ ընթերցում:

25 Յունիս երկուշաբթի. — Կես օրէ առաջ. — Օսմաներէն,  
քերականութիւն, (թարգմանութիւն, շարագրութիւն, ուղղա-  
գրութիւն). — Կես օրէ վերջ. — Պատմութիւն և աշխարհագրու-  
թիւն:

27 Յունիս չորեքշաբթի. — Կես օրէ առաջ. — Ֆրանսերէն,  
(քերականութիւն, թարգմանութիւն, շարագրութիւն, ուղղագրու-  
թիւն). — Կես օրէ վերջ. — Տոմարակալութիւն (մանչերու), ձեռա-  
գործ և ձեւադիտութիւն (աղջկանց), երաժշտութիւն:

2 Յուլիս, երկուշաբթի. — Կես օրէ առաջ. — Թուարանու-  
թիւն և երկրաչափութիւն. — Կես օրէ վերջ. — Բնական գիտու-  
թիւնք:

# ԱՇԽԱՐՀԱՇՐՁԻԿ ՊՐԱՆՏԻՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

## ԷՇԵՐՈՒՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ

**Ա**նդամ մը, Սուտանի (Ախրիկէ) ամայութեան մէջ յանկարծ տեսայ որ բազմաթիւ խուճբ մը գէպի ինծի կուգար: Ճերմակ հագած մարդիկ էին, երկար նիզակներով զինուած և ուղտերու վրայ հեծած: Ո՛չ կրնայի փախչիլ և ոչ ալ կրնայի զիմադրել: Իմ միակ ղէնքերս էին կիթառս և պարէնի տոպրակս:

Երբ քառասուն մէթրի չափ միայն մնացած էին ինծի, այդ սեւամորթները կեցան ինծի զիտելու համար: Հետաքրքրուած էին իմ հագուստովս, մանաւանդ խոշոր գլխարկովս: Ետքը, սկսան շարժել իրենց նիզակները՝ սպառնական ձևերով որմէ յայտնի կ'ըլլար իրենց սոսկալի մտադրութիւնը: Անպահովաբար քանի մը վայրկեանէն պիտի ծակծկուէի թիթեռնիկի մը պէս...:

Այսքան փութկոտ վտանգի մը առջեւ կը մտածէի հանդարտեցնել զանոսք որ կը պատրաստուէին վրաս խոյանալ նիզակներով: Յանկարծ յիշեցի թէ ամէնէն վայրենի ժողովուրդները երաժշտութենէ կ'ազգուին: Նոյնիսկ մարդակերները երբ արտակարգ երեւոյթով գործիք մը տեսնեն, կ'սպասեն որ ու է ձայն մը հանէ:

Ուստի առի կիթառս և որովհետեւ սեւամորթները շատ մտտեցած էին, սկսայ զօրաւոր և տխուր թրթուումներ հանել: Սոսմբը յանկարծ կեցաւ: Չարմացած իրարու երես նայեցան: Ապահովաբար կը խորհրդակցէին: Ետքը երբ ձայնովս ընկերացայ նուագիս, ահա մարդիկս իջան իրենց ուղտերէն, թողուցին նիզակները, և իրարու ձեռք բռնելով սկսան շուրջս պարել, խանդավառ ճիչեր արձակելով:

Այս պարէն ետք զիս իրենց հետ տարին: Կը կարծէի որ զերծ էի ամէն տեսակ տխուր հետեւանքներէ, Հետեւեալ օրը քաշուած տարուած էի մեծ հրապարակի մը վրայ, որ շրջապատուած էր ցեխէ շինուած կոշտ հիւղակներէ:

Կը հաւատայի որ պիտի գային և ուրիշ կտոր մըն ալ զարնել պիտի խնդրէին. ես ալ կը պատրաստուէի գոհացնել իմ երաժշտասէր սեւուկներս երբ տեսայ որ երկու հոգի ինծի կուգան հաստատուն չուան մը բռնած իրենց ձեռքը: Դողացի: Ի՞նչ պիտի ըլլար: Մարդիկը եկան չուանը վիզըս անցուցին, այն ձեւով որ անմիջապէս հասկցայ թէ կախազան պիտի հանեն զիս: Այս միջա-

դէպին վրայ ի՞նչպէս հաւատայի որ երաժշտութիւնը կը մեղմացնէ բարքերը :

Իրապէս, այս անգամ կը համոզուէի թէ մահա մօտեցած էր : Տիրութիւն մը պատած էր զիս : Այդ պահուն տեսայ որ բազմաթիւ իշուկներ կը թափառէին հիւղակներուն մօտ : Մօտեցայ այդ խումբին, և սկսայ շատ ճարտարօրէն կեղծել էջերու զուար : Միտքիս մէջ յանկարծ սա գազափարը ծագեր էր որ, մեռնելէս առաջ իմ այս կարողութիւնս ալ ցուցնեմ իմ դահիճներուս : Բայց հազիւ թէ նոր սկսած էի, անա ամէն կողմէ անուելի զոնչում մը ծայր տուաւ :



Սեւամորթները տեսնելով որ իրենց էջերը ինծի կը պատասխանեն, համոզուեցան թէ այդ կենդանիներուն հետ խօսելու, խօսակցիլ զիտէի, և հետեւաբար դերազանց էակ մըն էի :

Ոչ միայն չուանը վիզէս հանեցին, այլ սեւերը սկսան ամէնքը մէկ պարել խնդալով և իրենց պետը ինծի ճաշ բերել տուաւ : Մեծ ախորժակով մը կերայ, որովհետեւ երկար ատեն քալած էի :

Ահա կը տեսնէք որ վտանգալից ուղեւորութիւն մը գլուխ հանեցի, 1,500,000 մէթր ճամբայ քալեցի առանց տասը փարա ունենալու զրգանս : Մարդ ասկից աւելի մեծ ձեռնարկներու կրնայ յաղթել մանաւանդ կամքով և կորովով :

ՊՐԱՆՏԻՆԻ

## Մ Տ Ք Ի Ջ Բ Օ Ս Ա Ն Ք

Թիւ 3 հանելուկին լուծումն էր Ծիածան կամ Ծիրանի գօտի: Իսկ թիւ 3 հաշուական հարցումին լուծումն էր 324 զրուշ: Գրասեղանին վճարած էր 108 զրուշ և վերարկունին 135 զրուշ:

Պատասխանողներէն կան որ միայն հանելուկը ճիշդ լուծած են, և կան որ հաշուական հարցումը: Ասոնց բոլորին ալ անունը կը հրատարակենք, որոնք են.—

**Բերայի Էսանսն վարժարանէն.**— Վերժին Բէքմէղեան, Ժիրայր Իսրայէլեան, Նշան Տուլուտրեան, Արրահամ Էսահան, Սուրէն Ծանեան, Յարութիւն Փիւսիլիւճեան, Զարեհ Մէրճիմէկեան, Յակոբ Նշանեան, Արսէն Ճիրիտեան, Յակոբ Գալոյեան, Յարութիւն Պիւլպիւլեան, Հրանտ Պապաճանեան, Օննիկ Տրդատեան, Արմենակ Աճէմեան, Արմենակ Սիմոնեան, Սարգիս Կիւլպէնկեան, Յովհաննէս Փափաղեան, Զարեհ Դապարաճեան, Թորգոմ Ստեփանեան, Վահրամ Մրտիկեան, Ոսկիան Երէցեան, Հայկ Պէրպէրեան, Գրիգոր Ճօլօլեան, Վահրամ Աղամեան, Մուշեղ Ումէտեան, Ռուբէն Աղամեան, Մարգար Կարապետեան, Մարտիկ Չիլինկիրեան, Միհրան Յովսէփեան, Զաքար Պալեան, Զարեհ Թորոսեան, Տրդատ Բարսեղեան, Սիրարփի Տէր-Ներսէսեան, Տիրուհի Կիւլպէնկեան և Նունուֆար Յակոբեան:

**Դուռզարուի Մայր վարժարանէն.**— Անժէլ Նշանեան, Արուսեակ Էսմէրեան, Մաքրուհի Արարկիրեան, Եւզինէ Գօլանճեան, Ատրինէ Ապանեան, Եղուարդ Պաշատուրեան, Ալիքսան Նալպանդեան, Գառնիկ Վարժապետեան, Մարի Դաղաղեան, Տիգրան Թամրզեան, Մեսրոպ Տէր-Յակոբեան, Աստղիկ Պօղոսեան, Հերանոյշ Պօղոսեան, Պետրոս Դասպարեան, Եղիսարեթ Փանոսեան, Արշալոյս Շահինեան, Հայկ Պարտիզպանեան, Նուարդ Աղաչարքեան, Անդրանիկ Միխիթրեան, Հերմինէ Ալլանվէրտի, Հայկ Փափաղեան, Մուշեղ Փօէեան, Յարութիւն Երանոսեան, Վարդուհի Մելիքեան, Մարգիս Սէմէրճեան, Երուանդ Մարգարեան, Եղիա Եղիսէեան, Կարապետ Յովհաննեան, Գրիգոր Վանիկեան, Արմենակ Տէմիրճեան, Արմենակ Մարգիսեան, Յակոբիկ Աճառեան, Գրիգոր Դարեպեան, Վահրամ Սէտէֆճեան:

**Դասրգիւղի Արամեան վարժարանէն.**— Եղուարդ Տէօքմէճեան, Արմէն Յակոբեան, Վահան Սիւրմէեան, Պ. Մ. Ասատուրեան, Երուանդ Օհանեան, Գեղամ Նախնիքեան, Սեդրակ Ազարեան, Սիմօն Թօքաթլեան, Մառի Զաքարեան, Արամ Նազդաշեան, Վահան Ս. Նալպանտեան, Զապէլ Ս. Դաւթեան:

**Պէշիքաշի Մաքրուհեան վարժարանէն.**— Գառնիկ Պոռուճեան, Մարգիս Փափաղեան, Մաննիկ Տէր-Յակոբեան, Եղուարդ Թէմպէքիճեան, Արմենակ Թումանեան, Աղաւնի Կարինեան, Նուարդ Բարսեղեան, Հայկանոյշ Բէյիղեան, Եղուարդ Չօփուրեան, Միհրան Քուլլոյեան, Պաղտասար Պաղտասարեան և Լեւոն Եղաճաճեան: Կեցր. Նախակրթարանէն.— Յարութիւն Դարաճանեան, Օննիկ Յակոբեան, Հրանդ Զէքի, Գեղամ Պապիկեան, Հրանտ Հրունի, Աւետիս Զաքարեան, Հայկ Ճօլօլեան, Տրդատ Յակոբեան, Զարմայր

Արաբեան: Խաչիչիղեն. — Լեւոն Միրանեան, Խաչիչ Միրանեան, Աղաւնի Միրանեան, Պետրոս Մելիքեան, Արտաշէս Օհանեան, Գրիգոր Վայոյեան, Գրիգոր Թօքաթեան, Յակոբ Պալըզեան և Նուարդ Կրճիւշեան: Գորուչեշնէի Ազգ. վարժարանէն. — Վահրամ Փարազեան, Լիպարիա Ֆրնտզեան, Արամ Թէոփիլեան, Արամ Գալուքեան: Իսկիւսարէն՝ Չաւարթ Ե. Տէր-Անդրէասեան, Եւգինէ Գլանուշի, Սահակ Չարքեան: Մագրիգիւղէն՝ Ս. Յարութիւնեան, Յովսէփ Ալաճեան, Գեղամ Խնամիրեան և Ֆլորա Սաաթեան: Տեւիտեան վարժարանէն՝ Գեղամ Մեսիանեան, Վիքթորիա Մելքոնեան և Մկրտիչ Տէմիրեան: Օրթագիւղի վարժարանէն՝ Լեւոն Խանճեան, Սուրբիկ Հէքիմեան, Արայ Պոյաճեան: Եհէի Գարուի վարժարանէն՝ Գրիգոր Մազլմեան, Վահրամ Մատիկեան, Բանկայրի Աղխասաիրաց վարժարանէն՝ Սիրանոյշ Եղէկիւլեան, Սաթեմիկ Ակոնեան: Նիկողոսեան վարժարանէն՝ Նոյեմի Պահրի, Եղուարդ Սվաճեան, Գում-Գարուի դրսի վարժարանէն՝ Մկրտիչ Մելքոնեան, Գրիգոր Սարգիսեան: Սամաթիոյ վարժարանէն՝ Արաքսի Յովհաննէսեան, Գարրիէլ Գրքքեան: Վիկենուկան Միխիթարեան վարժարանէն՝ Անտոն Մարկեան, Թադէոս Արոսեան, Կայս. Լիսէէն Չարեւ Ճանեան: Էթ Մեյսանիի Մաղաթեան վարժարանէն՝ Գոնարիկ Աղանիկեան: Գասըզիւղի Ֆոնտանէրու վարժարանէն՝ Վահէ Սէմէրճեան: Բերայի հայ Սխուրէն Լուրդ Պառաւեան: Ժան Պարխը վարժարանէն՝ Մկրտիչ Սարրպէյեան: Բօպորթ Գոյեանէն՝ Երուանդ Փափագեան, Ս. Փրկչի վարժարանէն՝ Բազարաս Թեւեան: Սամաթիոյ Անարս Յղորեան վարժարանէն՝ Արուսեակ Շահագեան: Կեհիկ Փաշայի Ամերիկեան վարժարանէն՝ Ժան Իլվանեան: Բազրասունի վարժարանէն՝ Հրանդ Գուրապեան: Նաև Երուանդ Գալֆայեան, Արմենակ Հիսարեան, Հերմինէ Համբարձումեան, Մէսճեան Եղբարք, Արշակ Ալեանաքեան, Արտաշէս Հայկունի, Արայ Շատան, Ս. Օհանեան, Օգսէն Էնքսէրճեան, Արմենակ Կէվրէկեան, Նուարդ Նաոյեան, Իէորդ Վարդեան, Գանսիկ Տէօքմէճեան, Օնիկ Սէվտաթեան, Ովսանա Օհնիկեան և Մաքրուշի Ներսէսեան:

Երկուքը հաւասարապէս լուծողներէն վիճակը չահեցաւ Պէշիքթաշի Մաքրուհեան վարժարանէն՝ Օր. Հայկանոյշ Բէյիղեան որ պիտի ստանայ 3 ամիս Ծաղիկ:



#### Թիւ 4 ՀԱՆԵՆԼՈՒԿ

Գեղինէս շատ ձերմակ ունիմ — Բայց դեղինս է խիստ շատ յարգի, Ինձ անձանօթ մայր մը ունիմ — Եւ չեմ գիտեր ո՞ւր բնակի:

Հանելուկը լուծողներէն մէկը վիճակով պիտի ստանայ 3 ամիս Ծաղիկ:

Պատասխանները պէտք է գրել հետեւեալ կարծին վրայ, կամ կարծնը պէտք է կցել պատասխանին: Հակառակ պարագային ընդունելի չպիտի ըլլան:

Լուծում թիւ 4 հանելուկին